

## ԿՐՈՆԱԿԱՆ

ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐք  
ԿԱԹՈԼԻԿՈՍ  
ԱՄԵՆԱՅՅԻ ՀԱՅՈՅ  
ՄԱՅՐ ԱՐՈՈ Ս. ԷԶՄԻԱՑԻՆ



SUPREME PATRIARCH  
CATHOLICOS  
OF ALL ARMENIANS  
MOTHER SEE OF HOLY ECHMIADZIN

### "ԱՍՏՈՒԱԾ ԸՆԴ ՄԵԶ"

ԵՒ

### ՄԵՆՔ ԱՌ ԱՍՏՈՒԱԾ

«Աչա կոյս յղասցի և ծնցի որդի,  
եւ կոչեսցեն զանուն նորա էմմանուէլ,  
որ թարգմանի 'Ընդ մեզ Աստուած'»  
(ՄԱՏԹ. Ա. 23):

Նոր Տարի մըն ալ ահա կը բացուի մեր կենալնբացութեան դարագնաց նամրուն վրայ: 1997 բունանունով ան պիտի արձանագրուի և նանցուի թէ՝ մեր անհատական կենալնբաց և թէ մեր ազգի և մարդկութեան տարեգրութեան մշտարաց էջերուն վրայ: Այս օրերուն յատուկ ուշակեդրոնութեամբ կ'անդրադանանք որ 1997 տարիներ են անցած այն օրէն ասդին երբ երկինքը իշաւ ու միացաւ երկրին հետ, երբ երկրի անշուր մէկ կէտին վրայ, Բերդեհէմի մէջ, Աստուած Խ'Ե՛ խոնարհեցաւ ու մարդացաւ եր Որդւոյն՝ Բանին Աստուածոյ մարմնառութեամբը և մեր մարդկային բնութեան հետ նոյնացումովը, ի սէր այս վերջնոյն աստուածատիպ նկարագրին վերաբիւրեղացման և աստուածադրոշմ պատկերին վերականգնումին:

Ս. ՄԵԾԵՂԵԱ տօնն է որ քրիստոնեաններուն համար կ'իմաստաւորէ և կ'արժելորէ այսպէս կոչուած "Նոր Տարին" և ժամանակի ու նիւթեղէն տարածութեան թելերով հիւսուող մեր կեանքը այս աշխարհի վրայ: Որովհետև բացուող ամէն Նոր Տարուայ առաջին մեծ տօնն է ան, որ իր խորհուրդովը կը լիցքաւորէ մէկ նոր հանգրուանը մեր կեանքին, գալիք 365 օրերը դրոշմելով Աստուածոյ մեզ հետ ըլլալու գաղափարովը:

Քրիստոնեութիւնը Քրիստոսի անձով է կեանքի կոչուած և այդ անձին ներկայութիւնը ունի իր մէջ որպէս իր բուն էութիւնը կազմող գօրուրիւն: Գաղափարաբանութիւն չէ քրիստոնեութիւնը, ոչ ալ սոսկ բարոյական ուսուցումներու համակարգ մը, և ոչ ալ իշխանութեան մը տիրապետութիւնը: Անձի մը նառագայթումն է ան: Ասոր համար "արեգակ" է նմանցուած Ցիսուս: Արեգակը արեգակ է, որովհետև կը նառագայթ և երբեք չի դադրի նառագայթելէ և չսպանիր նառագայթելով: Քրիստոս կ'ապրի և չի դադրիր երբեք կեանք նառագայթելէ: Ոչ խաչը կրցաւ զԱյն զամուած անշարժութեան դատապարտել և ոչ ալ հողը կրցաւ զԱյն պարփակել: Աստուած էր, եղաւ մարդ, Աստուած է, և չի դադրիր մարմին

ըլլալէ Ծիւրեղէն մարմինը փոխարինելով "խորհրդական մարմնով", այսինքն՝ եկեղեցիով։ Ատոր համար է որ եկեղեցին մեր ծըսդավայրն է, իր մարմնին հետ մեր հաղորդութիւնը։

Այս օրերուն քրիստոնէական եկեղեցիները աշխարհի անծայրածիր տարածին վրայ կը պահանջնեն իրենց հիմնադրին և սկզբատիպին՝ Քրիստոսի ծննդեան դրուագը իրենց հաւատացեալներուն ըսելու համար թէ Քրիստոսի անունը էմմանուէլ է, թէ՝ "Աստուած իրենց հետ է"։ Մեր մէջ Աստուածոյ ներգոյութիւնն ու ներգործութիւնը մեր հարազատ ինքնուրեան կօնիքն է և միանգամայն մեր կեանքին հոգեկան զօրութեան աղքիւրը։ Ան որ կը կտրօւի այդ աղքիւրէն՝ շուտով կը ցամքի իր ուժականուրեան մէջ։ Պատմութիւնը կը վկայէ որ մարդիկ յաճախ երր հեռացած են Աստուածէն տկարացած են և նաև այլասերած՝ իրենց հարազատ մարդկային ինքնուրեանը մէջ։ Մարդիկ այսօր զիտական և նարտարարուեստական ու նարտարաշինական այնպիսի հսկայական նուանումներ են կատարած, որ զիրենք կրնան մղել - ինչպէս երբեմն մղած են և այսօր ալ կը մղեն - իրենց ոյժերը այնպէս բացառակուրեան ըմբռնումին տանելու որ կարծես իրենք ըլլան արարիչը երկրի և երկնի, մեծատիեզերքին (macrcosmos) և մանրատիեզերքին (micrcosmos) և նաև տէ՛րը մարդկուրեան լինելուրեան։

Քրիստոսի ծննդեան տօնը հակադեղն է այդ փորձուրեան, և դարմանը մեղքին հիւանդուրեան։ Անով Աստուած մեզի կ'ըսէ. — ո՞ւր որ ալ ըլլաս, ի՞նչ որ ալ ըլլաս՝ նս ժեզի հետ եմ, քու մէջ եմ, քեզ համար մարդ եղայ, որպէսզի դուն նշմարիտ մարդ դառնաս, իմ քու վրայ ներդրած դրոշմը անաղարտ պահես, քու հոգիիդ մէջ իմ Հոգիին նառագայրը չշիշուցանես։



### Սիրելի՛ք,

Մօտէն հետևելով ներկայ աշխարհի մէջ յառաջ եկած մտածողուրեանց և կեանքի յեղաշրջական փոփոխութիւններուն՝ Մենք յստակ կերպով կը տեսնենք հոգեւոր վերաբրնուրեան նշանները մարդկուրեան կեանքին մէջ։ "Դէպի Աստուած", "դէպի աստուածայինը" շարժումը իրական շարժում է մանաւանդ երիտասարդ սերունդին մէջ, որ նիւրական աշխարհի բարիքներովը ինքնինք յագեցած կը գտնէ և հոգեւոր ապրումի ծարաւն ու տենչը կը զգայ։

Մեր հայ ժողովուրդն ալ ընդհանուր մարդկուրեան կեանքի շրջագիծին մէջ իր կեանքն ապրելով, և մանաւանդ մեր ժողովուրդի քրիստոնէական պատմուրեան և մշակոյրին ժառանգորդն ըլլալով՝ աւելի կարիքն ունի հոգեւոր վերազարթօնքին։ Այլևս չտարուինք միշտ ըսելու և կրկնելու որ 70 տարիներ մենք Հայաստանի մէջ մնացինք զուրկ քրիստոնէական դաստիարակուրիւթէն։ 70 տարիներ ի՞նչ կ'արժեն 1700 տարիներու այնքան լիացած քրիստոնէական կեանքի արժեքներուն պատմական փորձառուրեան հարստուրեան դիմաց...։

70 տարիներու սովը չի կրնար 1700 տարիներու առատուրիւնը չնշել, մոռցնել տալ կամ ստուբրի տակ դնել...: Եթէ ճշմարտորէն հաղորդակից և հաւատարիմ ենք մեր պատմութեանը՝ պէտքն ունինք այսօր այդ ժրիստոնէական ինքնուրիւնը վերարիւրեղացնելու, վերարժենորելու և վերագօրացնելու:

Աստուած մեզի հետ եղաւ դարե՛ր դարե՛ր շարունակ, թէ՛ տառապանքի և թէ՛ յաղրանակի, թէ՛ խաղաղութեան և թէ՛ խոռվութեան վիճակներուն մէջ:

Աստուած մեզի հետ եղաւ մեր հաւատին պերճախօս վկայութիւնն եղող մեր փառակերտ տաճարներուն մէջէն, Ս. Գրիգոր Լուսաւորչի տիսիլքովը ներքափանցուած և լուսեղինացած:

Աստուած մեզի հետ եղաւ մեր Հայ Գիրին մէջէն, Ս. Մեսրոպ Մաշտոցի տիսիլքովը ծև ստացած և մեր նակտին դրոշմուած:

Աստուած մեզի հետ եղաւ Աւարայրի դաշտին վրայ, Ս. Վարդանի կողմին կանգնած Ս. Ղևոնդի հրաշունչ աղօրքներովը:

Աստուած մեզի հետ եղաւ մեր մագաղաքներուն և տպագիր մատեաններուն մէջէն, մեր գրիչներուն և գծողներուն տառերով, գիծերով և գոյներով:

Աստուած մեզի հետ եղաւ մեր խաչքարերուն մէջէն, մահուան դառնութեան դիմաց անմահութեան շունչը ապրեցնելով մեր մէջ:

Աստուած մեզի հետ եղաւ մեր սուրբերուն և նահատակներուն մէջէն, մաքրաշունչ կեանքի և արեան գնով արտայայտուած հաւատի հաւատարմութեան ըմբոնումը կենդանի պահելով մեր ողջ գոյութեանը մէջ:

Աստուած մեզի հետ եղաւ "բազում եղանակօֆ" և բազում ժամանակօֆ", բայց ոչ միայն անցեալին, այլև այսօր:

Աստուած մեզի հետ եղաւ երբ Արցախի ժողովուրդը և Արցախացեալ հայ ժողովուրդի բոլոր զաւակները ի Մայր Հայրենիք և ի Սփիւս աշխարհի հաւատարիմ մնացին Աստուծոյ տուած ազատութեան գաղափարին և պարտաւորութեան ու իրաւունքին:

Աստուած մեզի հետ եղաւ մեր Հայրենիքի անկախութեան հոչակումին մէջէն, դեռ հինգ տարիներ առաջ, ազատութեան գաղափարը շօշափելի իրականութեան վերածելով:

Աստուած մեզի հետ եղաւ մեր Ս. Եկեղեցւոյ՝ իր Միածին Որդւոյն մարմնին վերառողջացումովը, վերակենդանացումովը Մայր Արոռ Ս. Էջմիածնի վերածաղկումովը և ողջ Հայց. Եկեղեցւոյ յարանուն պտղաբրութեամբը:

Աստուած մեզի հետ է այսօր: Սա ինձ համար — և վստակ եմ ծե՛զ համար — կենդանի հաւատի է, մեր բոլորի գոյութեանը հետ շաղախուած համոզում է և ապրում միանգամայն: Աստուծոյ մեզ հետ ըլլալու գիտակցութիւնը առաւել ևս ուժեղ և ներգործօն կը դառնայ մեր մէջ երբ մենք յատուկ նիգով չանանք մեր գերագոյն կարելին ընել որպէսզի մենք ըլլանք


Աստուծոյ հետ: Ըլլա՛ն լիասի՛րտ կերպով և ոչ թէ պարագայական եղանակով. ըլլա՛ն վաւերական ապրումով և ոչ թէ յիշատակային անդրադարձումով. ըլլան ճշմարիտ, տաք, ամկեղծ, ամրողջական ինքնամիացումով Անոր հետ և ոչ թէ ծևական պատկանելիութեան տարտամ զգացումով:

\* \* \*

Այս մտածումներով և զգացումներով առաջնորդուած՝ սրտագին կոչ կ'ընեն մեր սիրեցեալ ժողովրդեան, որ մարդեղացեալ ՅԻՍՈՒՍԻՆ հետ մեր ըլլալը. ԷՄՄԱՆՈՒԵԼ-ին հանդէպ հաւատարիմ մնալը և ԷՄՄԱՆՈՒԵԼ-ին զօրութիւնը մեր մէջ կենարար և առողջարար ոյժի վերածելը դառնայ մեր կենսնբացի արևելումը. ուղղուածութիւնը 20-րդ դարի այս վերջին տարիներուն երբ կը պատրաստուին ողջունելու նոր, երրորդ, հազարամեակ մը քրիստոնէական յաւերժագնաց պատմութեան մէջ:

Զերմօրէն կը շնորհաւորեն մեր Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ նուիրապետական միւս Արոններու գահակալները և մեր սիրեցեալ եղբայրները՝ Մեծի Տան Կիլիկիոյ Կարողիկոսը և Երուսաղէմի ու Կ. Պոլսոյ Պատրիարքները, մեր քեմերու Առաջնորդները, մեր Հայրենիքի Հանրապետութեան Նախագահն ու պետական աւագանին, մեր քոլոր կրօնական, Եկեղեցական, քարեսիրական, կրքական, մշակութային, ընկերային հաստատութիւնները ու կազմակերպութիւնները ի Մայր Հայաստան և ի Սփիւս աշխարհի:

Մեր աղերսալից աղօթքն է ու սրտալից մաղրանքը որ ԷՄՄԱՆՈՒԵԼ-ը դառնայ մեզ համար ԷՄՄԱՆՈՒԵԼ, Աստուած ըլլայ մեզ հետ մեր լինելովն իրեն հետ, վասն շինութեան և բարգաւաճութեան ազգիս Հայոց, և վասն բարօրութեան համայն մարդկութեան և ի փառս Ամենասուրը Երրորդութեան. ամէն:

  
 ԳԱՐԵԳԻՆ Ա  
 ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱԹԻ ՀԱՅՈՑ

5 Յունուար 1997

ի Մայր Արոն Ս. էջմիածին